

ՄԵԾ ՊՈՀ ՀՅՈՒ

Մեծ Պահիք եկաւ,
Ապաշխարանիք եւ ժուժկալութեան
Հըրաւիրելու
Մեր վայելլներէն ծանրացած հոգին,
Մըրագործումի խորհուրդու խորին:

Մեծ Պահիք եկաւ,
Մեր կեանիք սակայն Մեծ Պահի մ'է եղած
Աւ չենի ունեցած հացը մարմնական
Եւ հացն հոգիին,
Մեր օրօրանէն մինչեւ զերեզման:

Արհաւիրելներու
Յանախանին անվերջ լեցուցեր է մեր
Ցերեկն ու զիւեր,
Եւ չէ մօսեցած ձեռնի ազատաւոր
Մեզի տանելու խուարէն լոյսին:

Գուրս ենի վլարուեր
Հայենիքն մեր, սիրտերէն մարդոց,
Քալեր ենի անդուլ
Գերեզմաններէն մեր երազներուն,
Առանց հասնելու հանգրուանին մեծ:

Եւ արցունիներով
Մարեր ենի կրտաւն մեր հոգիներուն,
Բայց չենի ունեցած ըբուրհն ըլլալու
Զաւակն Աստուծոյ
Եւ կամ հարազատ եղբայրը մարդոց:

Պահիք քող պահեն եւ ապաշխարեն
Հանոյամոլինեն մեր այս աշխարհին,
Արոնի կը լորձնեն
Միւս անյազօրէն,
Բարիքներն իրենց սեղանին առաս:

Խսկ ներն ու նօրին,
Որոնի կը ծամեն քարը հացին տեղ,
Ինչո՞ւ պահ պահեն,
Իրենց կեանքն ամբողջ Մեծ Պահ է եղած,
Ուրեւին ներքեւ մեր այս աշխարհին :

Բայց երէ կ'ուզես,
Ասուած խսադաս, պատրաս եմ նորէն
Քալել նամբայէն խաչիդ արիւնոս,
Որ մեր խաչն եղաւ, դարերով դարեր,
Խաչուելէդ ի վեր:

ԵԳԻՎ.Ա.ՐԴ

Ա Շ Ն Ա Ն Ա Յ Գ Ի

Մի՛ տժգունիր, աշնան այգի,
Մի՛ հաւաքիր այդպէս շտապ,
Դեռ մնա բո՞ց, մնա ոսկի՞՝,
Մի՛ մօտեցիր, տերեւաթափ:
Այգով անցնող զուլա՞լ առու,
Սառոյցներով մի՛ կարկամիր,
Անփո՞յթ քամի, մի՛ հանգցրու
Տանձիների բոցը կարմիր:
Դեռ այս այրուող ծառերի տակ
Սիրտս պիտի սէր սպասի,
Պիտի բացի խորքերը փակ,
Ու դեռ չասած խօսքը ասի:
Պիտի խառնի՛ ջրի կանչին
Երջանկութեան ծիծաղ ու ծափ.
Աշնան առու, դեռ կարկաչիր,
Ու դանդաղի՛ր, տերեւաթափ:

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿԵԱՆ